

ՀԱՆԴԵՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՄՄ.ՆԻՇԱԿԱԳՈՅՆ ԼՐՅՈՒ ԵՒ ԴԱՐՄԱՆՈՒԹԻՒՆ ՑԻՄԱՐԱՑ

Բլիզոնդոն (Pleasonton) անունով ամերիկացի զօրականը, 1864 թուականին սկսեալ շատ մը փորձեր ըրեր էր, զորոնք քանի մը տարի ետքն հրատարակեց, կենդանեաց և բուսոց արտաքյա կարգի զարգացմանը վրայ, Ենթարկելով զանոնք մանիշակագոյն լուսոց ազդեցութեանը տակ: Արդէն նոյնպիսի փորձեր եղեր էին 1840 թուականին, և բլիզոնդոն զօրականը չդիմունալավ զանոնք, ինքն ալ նոյն գործնական եղակացութեանն հասեր էր Սակայն քանի մը պարտիզազանք առանց գիտնալութէ ինչ մեկնութիւն տան այն երեսութիւն, գիտեր էին որ նորածին բյուները աւելի լւա կը ծիմն լուսոց գունաւար ճառագայթից ազդեցութեամբը, քան թէ սպիտակ լուսոյն ազդեցութեամբը. անոր համար ալ յաջողութեամբ կը գործածէին կորալուի կապոյտ ապակիէ զանդակներ, որոնցմավնորածին բուսոց վրայ կը գոցէին: Զարմանք չէ այս բանն. արդէն գիտնականը գիտեր էին որ լուսաւոր ճառագայթները կը ֆսաւեն, բուսոց ծլելուն, իսկ ընդհակառակ նառագայթները մեծապէս կը նովաստեն բուսոց ծլելուն, և բուն մանիշակագոյն ճառագայթները կը բոլանգական արեապատկերին ամեն գոյներէն աւելի քիմիական աղդեցութիւն:

Բլիզոնդոն զօրականին բուսոց ու կենդանեաց վրայ ըրած փորձերն հետեւալիքն են: Մանիշակագոյն ապակիներով պատած չերմանոցի մը մէջ տընկեց երեսուն արմատ որթ, մէկ տարեկան, որոնք գրեթէ եօթն հազարորդամէջը արամագիծ ունէին, և այլեայլ տեսակի: Հինգ ամիս ետքն այն որթերը քառասունըհինգ ուժնաշափ երկայնութիւն ունէին, գետնէին մէկ ոտնաշափ բարձրութեամբ արամագիծ ունէին բժշաշափի մաւելի, և չերմանոցին պատերը ճիւղերով և առատ տերևներով բոլոր ծածկեր էին: Ցետադայ սեպտեմբերի մէջ, այսինքն տնկելէն տասնուեօթն ամիս ետքն, այն որթերը 120 լիպրա խաղող տուին, երկորդտարին՝ տասը տակառ խաղող տուին, և ետքէն ալ շարունակելով աալ նոյն կութքը յաշորդ տարիներն ալ, սուտ հանեցին քանի մը երկրագործներուն գուշակութիւնն, որոնք կը պնդէին թէ այն որթերն այսպիսի առատ պտղաբերութեամբ շուտով պիտի սպառէին: Ուզելով նոյնպիսի փորձեր կենդանեաց վրայ ալ կատարել, այն ամերիկացի զօրականն առաւ երեք մաստակ խոճքոր, և մէկ հատ մաւլ խողիկ, չորսն ալ երկու ամսական: բոլորական ծանրութիւննին 197 $\frac{1}{2}$ լիպրա, և գրաւզանոնք մանիշակագոյն ապակիներով պա-

տաճ խողատուն մը, թրիշ նոյնպիսի չորս խող ալ առաւ, նոյն հասակի, 203 լիդրա բոլորական ծանրութեամբ, և դրաւ զանոնք ալ ուրիշ խողատուն մը սովորական ապակիներով պատաժ, ութին ալ նոյն տեսակ կերակուր, նոյն չափով մի և նոյն ժամանակը տալով, վեց ամիս ետքը կըուել տուաւ այն վեց մատակ խողերը, և գտաւ որ անոնք ուրոնք մանիշակագոյն լուսոյն ազդեցութեան տակ ապրեր էին, 84 լիդրա աւելի կը կըուէին քան թէ միւս երեքը. Գրեթէ նոյնպիսի համեմատութեամբ աւելի կը կըուէր մանիշակագոյն լուսոյն մէջ ապրող խողիկը քան զմիւսը:

Դարձեալ իշխանութն օրորականիք մանիշակագոյն ապակիներով պատաժ տեղ մը դնել տուաւ նորածին հորթուկ մը, սաստիկ ակար, այնպէս որ չէր կընար ութի վրայ կենալ, և տեսնողերը կը կարծէին թէ չապրիր, կենդանին քսանըորս ժամ ետքն աւելի կոյստառ էր, համարձակ կը քալէր և ինքն իրեն կ'առնուր կերակուրը, և քանի մը օրէն ետքը տկարութեան ամեն հետոք վրան չէին մնացեր. ծնանելէն երկու ամիս և հինգ օր ետքը չափեցին կենդանին, և անկէ յիսուն օր ետքը նորէն չափեցին, և տեսան որ այնչափ ժամանակուան մէջ աներ էր վեց թմբաշափ: Երբ տասնուշորս ամսուան եղաւ, այն հորթը գեղեցիկ ու գէր ցիկ մը փոխուեր էր:

Այս և ասոնց նման իրողութիւններէն շարժեալ, իտալացի բժշկապետն Բանցա (Dr. Ponza) որ թիեմնոնդի Ալեքսանդրիակագործին յիմարանոցին տընօրէնն է, վերջին ժամանակներս ուզեց փորձել մանիշակագոյն լուսոյն ազդեցութիւնը յիմարաց վրայ իրը բժշկական դարման, և այս բանիս համար գրեց ու հարցուց առ Հայրն Սէզգի, առաջին կարգի աստեղաբաշխ և բնագէտ, և ընդունեցաւ իրմէ կարեւոր հրահանգներ ու խորհուրդներ: Այս երկելի գիտնական վարդապետը պատասխանելով առ բժշկապետն Բոնցա, կ'ըսէ, թէ շատ նշանաւոր և արժանի մշակել լու գաղափար մ'է ուսումնասիրել յի-

մարաց այլայլութիւնքը՝ նկատմամբ մաղնիսական խոռվմանց և արեւոն գունաւոր լուսոյն, մանաւանդ մանիշակագոյն լուսոյն: Եւ կը յարէ թէ անշուշտ մանիշակագոյն լոյսն է որ քիւմիաբար կը ներգործէ բուսականաց վրայ, բայց չի դիսեր թէ արդեք կենդանեաց վրայ ալ կը ներգործէ. Կ կը յաւելու բաելթէ մանիշակագոյն լոյսը մաղձոտ, սրտածմիկ ազգեցութիւն մ'ունի, որ մարդու ողիքը կը քաղէ. անշուշտ անոր համար է որ բանաստեղծք մաղծութիւնը մանիշակագոյն հագուստներով կը հագուեցունեն, և կը կարծէ թէ մանիշակագոյն լոյսը կարող ըլլայ թշուատ կատաղի յիմարաց (alied-né des maniaques) ջլային գրգռմոնկը հանդարտեցունել. անոր համար պէտք է փորձել.

Օրոգրիս նպատակէն գուրս է մանրամասնաբար մէջ բերել Բոնցա բժշկապետին բաղդատական փորձերն, որոնց մով ետեւ եղեր է հաստատել արեապատկերին բեկրեկիչ սաստիութիւնը ամեն տեսակ գունաւոր ապակիով: Այս քննութիւններն ընելու ժամանակ Բոնցա քժշկապետը հետեւելով Սէզգի վարդապետին խորհրդոցը, հոդ տարաւ գունաւորել տալ հիւանդանոցին իւրաքանչւը սենեակն անոր պատուհաններուն զրուած ապակիներուն գունով, և նայիլ որ ըստ կարի շատ պատուհան ըլլայ, որպէս զի լոյսը կարող ըլլայ ուղղակի ներս թափանցել օրուան այլևայլ ժամերուն:

Ուստի կամիր պատուհաններով ու կարմիր ներկուած սենեակը մելամնաղձատ (կրեմանիազ) խենթ մը դնել տուաւ, որ երկար ժամանակէ ՚ի վեր տիրութեան մէջ ընկղզմած էր, և ոչ երբէք ուտելիք կ'ուզէր. Այն սենեակը մտնելէն երկեք ժամ վերջը երբ Բոնցա բժշկապետը քովը գնաց, շատ զարմացաւ, տեսնելով զանիկայ զուարթ ու ծիծաղերեա, որ ուտելու բան կ'ուզէր:

Նոյն սենեակն այլ մելամնաղձոտ խենթ մը դնել տուեր է, որ միշտ ձեռքով բերանն ամուր կը բռնէր, որպէս զի ոչ օդ-

երթայ և ոչ ըմպելիք դնեն, զորոնք ա-
մենն ալ բռնեաւորուած կը կարծէր:
երկրորդ օրն այն հիւանդոց կանուխ ան-
կողնէն ելաւ և նախանաշիկն ուզեց, և
զարմանալի ախորժով կերաւ. ետքէն
հետզիւտէ առողջացաւ:

Ուրիշ մոլեգին խենդի մ'ալ, սաստիկ
խոռվածութեան համար բանազգեստ
(camisole) հադուեցուցած էր, կա-
պուտ ապակեւոր սենեակ մը գնել
տուաւ. ժամ մը ետքը զբեթէ բոլորո-
վին հանդարտեր էր: Կապոյտ լուսոյն
ազդեցութիւնը շատ սաստիկ է նաև
տեսողական ջղերուն վերայ:

Վերջապէս ուրիշ խենդի մ'ալ մանի-
շակագոյն ապակիներով պատուհանած
սենեակ մը դրաւ. երկրորդ օրն աղա-
շեց բժշկապետին որ զինքը տունը դըր-
կէ, վասն զի առողջացեր էր: Եւ իրօք
ողջ առողջ ելաւ հիւանդանոցէն:

Բոնցա բժշկապետն հարկադրուե-
ցաւ ընդհատելիր այս քննութիւնները

վերջերս, վրան ընտանեկան մեծ ցաւ
մը հասած ըլլալով, և կը յորդորէ իր
արուեստակիցներն որ իրենք ալ այս-
պիսի փորձեր ընեն 'ի պատիւ գիտու-
թեան և 'ի վայելս բազմաշարչար մարդ-
կութեան:

Երբ բլիղոնդոն ամերիկացի զօրա-
կանն իր գիտողութիւններն հրատա-
րակեց, գաղղիերէն բժշկական օրսագիրն
Tribune médicale կ'առաջարկէր խոռ-
ւաւոր (scrofuleux) և ախտագունաւոր
(cachectique) աղայքն ալ ցորեկը գնել
մանիշակագոյն ապակիներով պատու-
հան ունեցող սենեակներ: Այս բանս
անվաս փորձ մըն է, կ'ըսէր այն օրա-
գիրն. և եթէ տեսնուեցաւ որ բոյսերը
ու կենդանիները կ'աճին շատ աւելի
և շատ լաւ՝ մանիշակագոյն լուսոյն աղ-
դեցութեանը տակ, քան թէ սպիտակ
լուսոյն, անտեղի չէ համարելն որ նոյն
արգասիքը ձեռք բերուի նաև մարդուս
վրայ:

ԼՈՒՍՍ.ՊՍ.ՏԿԵՐԱ.ՑՈՅՑ ԵՒ Ս.ՆՈՎ.ԵՂԱԾ ԳԻՒՏԵՐՆ

Երկու գիտնականք և հաւատարիմ
փորձառուք, Պունսէն և Քիրխով՝ աղ-
ջաւ գերմանացիք, մատակարարեցին
զիտութեան անակընկալ միջոցներ
փորձառութեան, կամ լաւ ևս ըսել
դրութիւն մը նորանոր խոռզարկու-
թեանց, որ ինքնին մեր դարտոն ուսու-
մական կարևորագոյն գիւտերէն մէկն
է: Ալենքը գիտեն որ արևային լոյսը
դիմաւոր եօթը գոյն կը բաժնուի, պարզ
կամ տարրական կոչուած, որոնք կար-
մրագունէն կը սկսին ու մանուշակա-
գոյն կը լմըննան: Առաջին անգամ նեւ-
տոն ապացուցուց որ լուսապատկերին
եօթը գոյններն անհաւասարապէս բեկ-
բեկիլի են, և մէկտեղ միանալով նորէն
կը բաղադրեն ճերմակ լոյսը. իր ջանից
արդիւնքն են լուսոյ վերլուծումն և բա-
ղադրութիւնն: Ալենուն լոյսն հատուա-

ծակողմի մը վերայ զարներով, կ'ելլէ
համապատշաճ եօթը գունոց լուսա-
պատկերը, բայց ընդ մէջ գունաւոր մէկ
և միւս ճառագայթին ընդհատում մը
կայ սևագոյն, յորում կը տեսնուին գա-
գաթնաձիդ սև կամ մութ գծեր, որ
իրենց սաստիկ նրբութեանն համար
պարզ աշքով գծուարաւ կ'երևին: Նեւ-
տոն չէր տեսած այս սևագոյն գծերը,
առաջին անգամ վոլաստոն (Wallaston)
անդղիացին գիտեց այս գծերը յամին
1802, և ետքէն ֆրաունհոֆէր (Fraunhofer)
երեւելի տեսարանն Միւնիք քաղա-
քէն յամին 1815 մանր գիտողութեամբ
յերեան հանեց անոնց հանգամանքը, և
մեծ ջանքով թուեց արևու լուսապատ-
կերին վրայ անկանոն կերպով բաշ-
խուած բազմաթիւ երիգներ կամ սեա-
գոյն գծեր աւելի քան վեցհարիւր ան-